

և կամարը զարդարուած է միւսի-  
նով, ու պատերը տեսակ տեսակ կեն-  
դանիններու ու ցուցանքներու փո-  
րուածքներով: Առատան յատակը  
մանր ծովային փփմունքներով թրու-  
չուններ, թիթեղնիկներ ու ծաղկը-  
ներ ձեւացուցած են: Ըստ կռատան  
մէջ քուրմերը անդադար խունկ կը  
ծխեն, ու կռատան կամարէն կա-  
խուած անհամար կանթեղներ կը վա-  
ւին: Բազնին մէկ ծայրը պղնձէ սա-  
փոր մը կայ, որուն վրայ զարնելով  
ողբական ձայն մը կը հանեն. մէկալ  
ծայրն ալ փայտէ գոգաւոր ձուածե  
գործիք մը կայ, որ իրենց կուռքին եր-  
գեր երգելու ատեն՝ անիկայ ալ մէկա-  
լին պէս կը զարնեն: Ըն բազնին մէջ  
տեղը դրուած է Փուսա չաստուածը՝  
գիրկը պզտիկ տղայ մը բռնած: Ըշ-  
տարակէն վար որ կ'իջնաս, կը մտնես  
սիւնազարդ դահլիճ մը. մէջն են Արմ-  
փուկիտսի աշկերտներուն քսանըչորս  
հատ պղնձէ ոսկեզօծ արձանները:  
Ըն դահլիճին ծայրը մէկ մեծ սրահ մը  
կայ որ պոնցերուն սեղանատունն է.  
անկէց ալ քիչ մը առաջ երթալէն ետ-  
քը կուգայ Փոյ չաստուածոյն տաճա-  
րը ուր քարէ սանդղով վեր կ'ելլը-  
ցուի: Այլը զարդարուած է փառա-  
ւոր ամաններու մէջ դրած գեղեցիկ  
շինծու ծաղիկներով. և չաստուածոյն  
արձանը բարակ քօղով մը ծածկած է:  
Ըստ կռատան պոնցերը՝ եկող օտարա-  
կանները սիրով կ'ընդունին. բայց  
թող չեն տար շատ հետաքրքրուած իւն  
ընելու, և ամէն տեղ ալ չեն մտցըներ:  
Ընդհանրապէս Չինացիք անթիւ  
աւելորդապաշտուածիւններ ալ ու-  
նին: Իրենց գլխաւոր յուռուածուլուն  
քը՝ որ ամէն տուն կը գտնուի, երկա-  
թի կտոր մըն է, վրան անցուցած  
հին ու ծակ ստակներ. աս երկաթը  
իրենց անկողնին վերեւը կը կախեն,  
ու մտքերնին դրած են թէ անով չար  
ոգիները, սատանաները կը հալա-  
ծուին, ու հիւանդները շուտով կը  
բժշկուին:

Ըստ նման ուրիշ այնչափ աւելոր-

դապաշտուածիւններ ունին որ ամբողջ  
գրքերու նիւթ կրնան ըլլալ. և զար-  
մանք չէ, վասն զի սուտ կրօնքներուն  
մեծ նշանը տգիտութիւնն է, տգի-  
տութիւնն ալ ամէն աւելորդապաշ-  
տուածանց աղբիւրն է: Արանի ճշմա-  
րիտ քրիստոնէից՝ որ աւետարանին  
սքանչելի լուսովը ու եկեղեցւոյ խոր-  
հուրդներովը լուսաւորուած, ոչ միայն  
կուապաշտութեան խաւարէն հեռու  
կը քալեն, հապա նաև տգիտական ա-  
ւելորդապաշտութիւններէն, որ անոնք  
ալ տեսակ մը կուապաշտութիւն են:



Նրէից Պատեւը:

ՆԻՄԱԿՈՒԱՆ Նրէից արարողու-  
թիւններուն մէջ շատ հետաքրքրա-  
կան բաներ կան որ թէպէտ և Սու-  
սեսի օրէնքներէն դուրս են, բայց ա-  
սոնք ալ հին սովորութիւններ են. և  
աւետարանին մէջ աւանդութիւնք  
ըսուածները ասոնք են: Նոս իրենց  
զատկին կամ բաղարջակերաց տօնին  
գլխաւոր արարողութիւնները դնենք՝  
ստոյգ աղբիւրներէ առնելով. ուրիշ  
անգամ ալ մէկալ տօները կը ստորա-  
գրենք, գէթ անոնք որ մեր օրացու-  
ցին մէջ ալ կը յիշուին:

Բաղարջակերաց տօնը՝ Ախսան ամ-  
սոյն 15<sup>էն</sup> կը կատարեն, որ մարտի  
ամսոյն մէջ կ'իյնայ, ու կրնայ նաև  
ապրիլի մէջ պատահիլ: Ըստ տօնիս ա-  
նունը Նրէից լեզուով քեախ կ'ըսուի,  
որ է պատեւ կամ պատա, և հայերէն  
Օպտիկ ըսուածը. իսկ ռամկօրէն Խա-  
ճարսող պայրաճը կ'ըսուի:

Օտտի տօնէն առաջ մեծ պատ-  
րաստութիւններ կ'ընեն Նրէայք. բայց  
ամէնն ալնիւթական արարողութիւն-  
ներ են, և ամենեւին հոգևոր պատ-  
րաստութիւն մը չունին. անկէ զատ  
շատ փուճ ու մուճ աւելորդապաշտա-  
կան բաներ ալ իրենց րաբունիները  
աւելցուցած են, որոնք երկար կ'ըլլայ  
մէկիկ մէկիկ պատմելը:

Օտակէն քանի մը օր առաջ կը սկսին կանայք իրենց տուները լաւ մը սրբել մաքրել . բոլոր կերակուրի ամանները տաք ջրով կը լուանան , և տանը մէջ որչափ հաց կամ ուրիշ խմորուն բան որ գտնուի՝ բոլորն ալ դուրս կը թափեն . երկրթէ կամ պղնձէ ամաններն ալ մէյմը կրակէ կ'անցընեն , ու ամենայն հնարք կ'ընեն՝ որպէս զի խմորին հոտն ալ չմնայ . և թէ որ յան կարծ աս զգուշութիւններէս մէկը չընելու ըլլան , մեծ մեղք ըրած կը սեպուին :

Բաղարջին համար մասնաւոր աւելի կամ ցորեն կը պատրաստեն առաջուց , և կը զգուշանան որ ցորենը աղալու ատեն չթրջի կամ չտաքնայ , որպէս զի չըլլայ թէ խմորուն սեպուի : Իսկ բաղարջը աս կերպով կը շինեն . աւելիը պարզ ջրով շաղուելէն ետքը , անկէ հացի ձևով բլիթներ կը շինեն ու կը ծակծրկեն որ չուռի , և շուտ մը փուռը կը ձգեն որ եփի . ան է զատկին ութը օրը կերածնին : Այլը ոմանք հակիթ կամ շաքար ալ կը խառնեն՝ հիւանդներու և փափկատուն անձանց համար :

Տօնէն երկու օր առաջ տանը անկիւնները հացի կտորուանք կը դնեն : Ըն իրիկունը տանտէրը ձեռքը առած ճրագ մը , սկաւառակ մը ու գրիչ մը , կ'երթայ հաց կը փնտռէ . երբոր կը գտնէ՝ կ'առնէ գրչին ծայրովը սկաւառակին մէջ կը դնէ , վրան ալ կը գոցէ ու կը պահէ ինչուան երկրորդ առաւօտը : Ըն օրը կ'երթան փողոցը , կամ թէ տան մը գաւիթը կ'ելլեն , ու հոն խուիւներով պղտիկ կրակ մը կը վառեն , ու ան հացի կտորուանքը անոր մէջ ձգելով կ'այրեն . ետքը Վաղգէացուց լեզուով աս խօսքերս կ'ըսեն . « Ըմենայն խմոր գտեալ 'ի տան իմում , զոր տեսի և զոր ոչն տեսի , զոր բարձի և զոր ոչն բարձի՝ եղիցի ոչինչ և իբրև զփոշի հողոյ » : Ըն ժամէն սկսեալ խմորուն հաց չեն ուտեր ինչուան որ զատիկը լմընայ : Ըն օրը որչափ որ անդրանիկ տղաք

կան՝ ծով կը պահեն 'ի յիշատակ Երայեցուց անդրանիկներուն ազատութեանը , երբոր հրեշտակը Եգիպտացուց առջինեկները սպաննեց : Կէս օրէն վերջը աշխատանքէ կը դադրին , և կը սկսին իրիկուան սեղանին պատրաստութիւն տեսնել , որ է իրենց բուն ընթրիք կամ զատիկ ըսածը :

Ընկը մտնելէն չորս ժամ առաջ բաղարջներ կը շինեն՝ հասարակ բաղարջներէն մանր . ասոնցմէ աղքատաց ալ կը բաժնեն՝ տան գլուխ եօթնական հատ , ու ընթրիքին ատենը աս բաղարջները կ'ուտեն : Իրիկուան դէմ կ'երթան սինովան , այսինքն ժողովարանը , ու հոն միաբան աղօթք կ'ընեն , ու ան երգերն ու սաղմոսները կ'երգեն որ իրենց Եգիպտոսէն ելլելուն վրայ են : Ընկէ շիտակ կ'երթան տուններնին՝ որ զատիկ ընեն :

Երաքանչիւր տուն իրենց կարողութեանը յարմար սեղան կը զարդարեն . սեղանին չորս կողմը կակուղ նստարաններ ու մետաքսահաս բարձեր կը դնեն , որպէս զի անոնց վրայ նստած ընթրիքը ուտեն : Արջանին մէջտեղը կը դնեն մեծ ափսէ մը՝ վրան ծածկած , ու մէջը դրած գառան կամ ուլի միս , իրեք հատ պղտիկ բաղարջ՝ ու կծու խոտեր , այսինքն դառնիճ կամ եղէգ ըսուած խոտը , կարոս , և այլն . անոնց հետ պիտի ըլլայ նաև տեսակ մը ըմպելիք , որ իրենք խարօսէի կ'ըսեն , անուշ գինիով եփած , ու զանազան անուշներով բաղադրած , մէջը կը խառնեն նաև մեղր , տանձի ջուր , թզի ջուր , նուշ , ընկոյզ և ուրիշ այսպիսի պտուղներ . դարձեալ , նոյն ըմպելիքին մէջ կը լեցընեն քիչ մը ծեծած աղիւսի բարակ փոշի . յիշատակ իրենց նախնեացը ծառայութեանը որ ծառայեցին Եգիպտոս Փարաւոնի բռնութեան տակը : Իրենց բաբունիներուն հրամանն է որ ամէն մարդ ան իրիկունը սեղանին վրայ չորս չորս գաւաթ գինի պիտի խմէ , թէ պէտ և մէկը բնութի գինի չսիրէ :

Կերակուրի օր կը նստին՝ առաջ սե-

ղանք կ'որհնեն, ու ետքը ամէն մարդ ձախ թևուրը բարձին վրայ կուծնած՝ իրեն զիմացի լեցուն գաւաթը կը խմէ . և ասիկայ նշան է որ նոյն իրիկունը Ագիպտոսի ծառայութենէն ազատեցան : — ( )ըհնու թիւնը լմրն նալէն ու գինին խմելէն վերջը, ձեռքերնին կը լուանան, քիչ մը կարոս կ'առնեն՝ գինին մէջ կը ձգեն, ու տանը մեծը աս համառօտ աղօթքը կ'ընէ .

“ ( )ըհնեալ լիցիս դու Աստուած Աստուած մեր թագաւոր աշխարհի, որ ստեղծեր զպտուղ երկրի, աս ըսելով կ'ուտեն ան թըջած կարոսը նոյն պէս բարձին վրայ կուծնած : Ատքը կ'առնէ տանտէրը ան իրեք բաղարջները, մէջտեղինը երկու կտոր կ'ընէ, մէկ կտորը կը դնէ երկու մնացած ամբողջ բաղարջներուն մէջտեղը, իսկ մէկալը կը դնէ սեղանին փուոցին տակը : Անկէ ետքը կ'առնէ մսով ափսէն ու երկու ձեռքովը վեր կը վերցընէ . ան ատեն սեղանին վրայ եղողները ամէնքն ալ աջ ձեռքերնին ափսէին տակը դրած կ'ըսեն քաղզէարէն բարձր ձայնով . “ Սէ հացն չարչարանաց զոր կերին հարքն մեր յերկրին Ագիպտացոց : Արքաղցեալ է՝ եկեսցէ և կերիցէ . ում պիտոյ է՝ եկեսցէ և արասցէ զզատիկ, և կերիցէ զգառն յայսմ ամի աստ, և ՚ի գալ միւսոյ ամին յերկրին Խորայելի : ( Յայսմ ամի աստ ծառայք եմք, իսկ ՚ի միւսումն յերկրին Խորայելի ազատք եղիցուք, ”

— Ատքը կը կարգան երբայեցերէն Ալից գրքէն քանի մը գլուխ, ու երբոր կարգացմունքը Տան հարուածոց պատմութիւնը կը հասնի, կոնք մը կը բերեն մէջտեղը, և գաւաթով մը գինի առած՝ պուտ պուտ կը լեցընեն կոնքին մէջ ըսելով . “ Այս են տասն հարուածքն զորս առաքեաց Աստուած ՚ի վերայ Ագիպտացոցն, և էր արիւն, ”

աս կ'ըսեն ու քիչ մը գինի կը կաթեցընեն . երկրորդ հարուածը յիշելով՝ քիչ մը գինի նորէն կը լեցընեն, ու այսպէս կ'ընեն իւրաքանչիւր տասը հարուածին ալ անունը տալու ատեն :

Ան միջոցին գինին երկրորդ գաւաթն ալ կը խմեն :

“ Նորէն ձեռքերնին կը լուանան, ու տանտէրը ան իրեք բաղարջներէն մէկ ամբողջը և մէջինին մէկ մասը կ'առնէ ու կ'ըսէ . “ ( )ըհնեալ լիցիս դու Աստուած Աստուած մեր թագաւոր աշխարհի, որ հրաման ետուր մեզ ուտել զբաղարջ, ”

ու երկուքը մէկէն կ'ուտէ, քովիններուն ալ կուտայ որ ուտեն . ետքը դառնիձէն տերև մը կ'առնէ ու կը թաթխէ անուշ գինին մէջ ու կ'ըսէ . “ ( )ըհնեալ էս դու Աստուած Աստուած մեր՝ թագաւոր աշխարհի, որ հրաման ետուր մեզ ուտել զխոտ դառն, ”

անկէց ալ նախ ինքը կ'ուտէ, ու կուտայ քովիններուն : Անկէ ետքը կ'առնէ երրորդ բաղարջը, կամարած և կը կտրէ, ու դառնիձով անկէ պատառ մը կ'ուտէ, մնացածը քովիններուն կը բաժնէ . ալ անկէ վերջը կը սկսին ընթրիքը ուտել :

Այբոր ընթրիքը կը լմրնայ, բաղարջին ան մէկ կտորը որ առաջ փուոցին տակը պահեր էր՝ դուրս կը հանէ տանուտէրն ու անկէ բրդուձ մը առնելէն վերջը, մնացածը ուրիշներուն կը բաժնէ . ան պզտիկ կտոր բաղարջին աֆիկոն կ'ըսեն : Արքանէն վերջը շորհակալութիւն կ'ընեն Աստուծոյ, ու ան չորս պարտաւորեալ գինին երրորդն ալ կը խմեն : Այն ատեն տանտէրը բարձր ձայնով ձև սաղմոսին վեցերորդ տունը կ'ըսէ . “ Նեղ զբարկութիւն քո ՚ի վերայ ազգաց որ զքեզ ոչ ճանաչեցին, ”

ան ժամանակը ընտանեաց մէկը կը վազէ շուտով մը կ'առնէ ան կոնքը որուն մէջ նզովքի գինին լեցուցին, ու պատուհանէն վար փողոցը կը թափէ . մտքերնին ան է որ Աստուած ան սաղմոսին խօսքովը անիծէ ան ազգերը՝ որ Աբրայեցոց մէջ դուրս են, մանաւանդ քրիստոնեաները :

Անկէ ետքը քանի մը սաղմոս ու երգ ըսելէն վերջը չորրորդ գաւաթն ալ կը խմեն . նոյն բաները կ'ընեն նաև երկրորդ օրը . և թէպէտ չրեայք ու

Թը օր կը տօնեն զատիկը , բայց աւելի մեծ կը սեպեն առջի երկու օրն ու երկուք ալ վերջի օրերը . մէկալ միջին չորս օրերը կէս տօն կը սեպեն , և ան չորս օրուանը մէջ առուտուր ալ կրնան ընել . անոր համար օրացուցին մէջ ալ երկրորդ՝ եօթներորդ և ութերորդ օրերը միայն կը յիշուին :

ԱՆԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Եւրոպայի հիմախոսն Լաֆաորայ ծնած ու Լաֆաորած սարիները :

ԼՆԳՂԻՈՅ Թագուհին Լըեքսանդրինա Ա իկտորիա ծնաւ 1819<sup>ին</sup> մայիսի 24<sup>ին</sup> . Թագաւորեց 1838<sup>ին</sup> :

Լննովերի Թագաւորը , որ Վրումպերլանտի դուքսն է , Թագաւորեց 1837<sup>ին</sup> յունիսի 20<sup>ին</sup> :

Լստրիոյ կայսրը Փերտինանտոս Ա , ծնաւ 1795<sup>ին</sup> ապրիլի 7<sup>ին</sup> . կայսր եղաւ 1835<sup>ին</sup> մարտի 20<sup>ին</sup> :

Լրուսիոյ Թագաւորը Փեդերիկոս Դ , ծնաւ 1793<sup>ին</sup> հոկտեմբերի 13<sup>ին</sup> . Թագաւորեց 1840<sup>ին</sup> յունիսի 7<sup>ին</sup> :

Վաղղիոյ Թագաւորը Լուգովիկոս Փիլիպպոս Ա ( Լուի-Փիլիպ ) ծնաւ 1773<sup>ին</sup> հոկտեմբերի 6<sup>ին</sup> , Թագաւորեց 1830<sup>ին</sup> օգոստոսի 6<sup>ին</sup> :

Վոսկանայի դուքսը Լէփոլտ Բ , ծնաւ 1797<sup>ին</sup> հոկտեմբերի 3<sup>ին</sup> . դուքս եղաւ Վոսկանայի 1824<sup>ին</sup> յունիսի 18<sup>ին</sup> :

Նոլանտայի Թագաւորը Վուլիէլմոս Բ , ծնաւ 1792<sup>ին</sup> դեկտեմբերի 6<sup>ին</sup> , Թագաւորեց 1840<sup>ին</sup> հոկտեմբերի 7<sup>ին</sup> :

Նուովմայ Վրահանայապետը Պիոս Թ , Սինիկալիա քաղաքը ծնաւ 1792<sup>ին</sup> , մայիսի 13<sup>ին</sup> . քահանայապետ ընտրուեցաւ 1846<sup>ին</sup> յունիսի 17<sup>ին</sup> :

Յունաց Թագաւորը Ոթոն Ա , ծնաւ 1815<sup>ին</sup> յունիսի 1<sup>ին</sup> , Թագաւորեց 1832<sup>ին</sup> մայիսի 7<sup>ին</sup> :

Վափօլի Թագաւորը Փերտինան-

տոս Բ , ծնաւ 1810<sup>ին</sup> յունուարի 12<sup>ին</sup> , իր եղբօրը յաջորդեց 1830<sup>ին</sup> նոյեմբերի 19<sup>ին</sup> :

Շուետաց Թագաւորը Յովսէփ Սեկար , ծնաւ 1799<sup>ին</sup> յուլիսի 4<sup>ին</sup> , Թագաւորեց 1844<sup>ին</sup> մարտի 2<sup>ին</sup> :

Պատէնի դուքսը , Վարոլոս Լէփոլտ Փեդերիկոս , ծնաւ 1790<sup>ին</sup> օգոստոսի 29<sup>ին</sup> . իր եղբօրը յաջորդեց 1830<sup>ին</sup> մարտի 30<sup>ին</sup> :

Պաւերայի Թագաւորը Լուգովիկոս ( )գոստոս , ծնաւ 1786<sup>ին</sup> օգոստոսի 2<sup>ին</sup> . Թագաւորեց 1825<sup>ին</sup> հոկտեմբերի 13<sup>ին</sup> :

Պելճիոյ Թագաւորը Լէփոլտ Ա , ծնաւ 1790<sup>ին</sup> դեկտեմբերի 16<sup>ին</sup> , Թագաւորեց 1831<sup>ին</sup> յուլիսի 20<sup>ին</sup> :

Ռուսաց կայսրը Նիկողայոս Փաւլովիչ Ա , ծնաւ 1798<sup>ին</sup> յուլիսի 3<sup>ին</sup> . կայսր եղաւ 1825<sup>ին</sup> դեկտեմբերի 1<sup>ին</sup> :

Սարտենիոյ Թագաւորը Վարոլոս Լյւերտ ծնաւ 1798<sup>ին</sup> հոկտեմբերի 2<sup>ին</sup> Թագաւորեց 1831<sup>ին</sup> ապրիլի 27<sup>ին</sup> :

Սաքսոնիոյ Թագաւորը Փեդերիկոս ( )գոստոս , ծնաւ 1797<sup>ին</sup> մայիսի 18<sup>ին</sup> . Թագաւորեց 1836<sup>ին</sup> մարտի 2<sup>ին</sup> :

Սպանիոյ Թագուհին Իզապելլա ծնաւ 1830<sup>ին</sup> հոկտեմբերի 10<sup>ին</sup> . Թագուհի կոչուեցաւ 1831<sup>ին</sup> սեպտեմբերի 29<sup>ին</sup> :

Սիլեզիայի Թագաւորը Վուլիէլմոս Ա , ծնաւ 1781<sup>ին</sup> սեպտեմբերի 27<sup>ին</sup> . Թագաւորեց 1816<sup>ին</sup> հոկտեմբերի 30<sup>ին</sup> :

Տանիմարքայի Թագաւորը Վրիտտիանոս Ը , ծնաւ 1786<sup>ին</sup> սեպտեմբերի 18<sup>ին</sup> , Թագաւորեց 1839<sup>ին</sup> դեկտեմբերի 3<sup>ին</sup> :

Փորթուկալի Թագուհին Սարիամ Ա , ծնաւ 1819<sup>ին</sup> ապրիլի 14<sup>ին</sup> . Թագաւորեց 1826<sup>ին</sup> մայիսի 2<sup>ին</sup> :

( )սմանցոց Թագաւորը սուլթան Լյսիլ-Սէճիտ Խան ծնաւ 1822<sup>ին</sup> ապրիլի 19<sup>ին</sup> , հօրը յաջորդեց 1837<sup>ին</sup> յուլիսի 11<sup>ին</sup> :